


**S. ՄԿՐՏԻՉ Ս. ԱՐՔԵՊՈՍ. ԱՂԱԽՆՈՒՆԻ  
(ՊԱՏՐԻԱՐքԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ Ս. ԱԹՈՌՈՅ)**

Ոչ եւս է ամենուն համակրանքին արժանացած Աղաւնունի Սրբազնութեան, Մեկուսացած իր խուցին մէջ, հակառակ իր յառաջացած տարիքին եւ փափուկ առողջութեան, Սրբազնութ տակաւին երկար ապրելու բոլոր յոյսերը կը ներշնչէր: Վերջին ամիսներուն սակայն իր առողջութիւնը զգալիօրէն խանգարուեցաւ, յիշողութիւնը տկարանալ սկսաւ, ընդհանուր քայլայման նշաններ երեւան եկան իր մէջ: Իրեններուն, եւ Ս. Աթոռոյ չպակսող խնամքներուն հակառակ: Սրբազնութ կնքեց իր մահկանացուն Օգոստոս 24ին, զքջապատուած իր սիրելիներով, եւ միաբանակից եղբայրներով:

Մկրտիչ Սրբեազ. Աղաւնունին ծնած է 1863ին Պարտիզակ, աշակերտած տեղւոյն ներսիսեան վարժարանին, եղիշէ Դուրեան Վարդապետի տեսչութեան օրով, յևոյ օգնական ուսուցիչ կրօնի եւ թուրքերէն լեզուի նոյն վարժարանին մէջ:

Սարկաւազութեան, ուսուցիչ եղած է Աստաֆազար եւ Նիկոմիդիա, եւ ծեռնադրուած Նիկոմիդիոյ Ս. Աստուածածին եկեղեցիին մէջ: Իր Սուաշնորդական Փոխանորդ Նիկոմիդիոյ, վերաշնել տուած է Զէնկիլը Ս. Մինաս եկեղեցին, ժողովրդային նպաստներով: Եղած է Սուաշնորդ Քէօթահիոյ եւ Սփիոն-Գարահիսարի (1895-1905). իր այս պաշտօնավարութեան ընթացքին կառուցանել տը-



1863 - 1941

ւած է էսկիշէնիրի Ս. երրորդութիւն եկեղեցին եւ օծումը կատարած: 1905 - 1912 եղած է Առաջնորդ Եղիպատոսի: 1910ին եպիսկոպոս ծեռնադրուելն վերջ կը հրաժարի Եղիպատոսի առաջնորդութենին, եւ Պոլիս վերադառնալով անդամ կ'ընտրուի Կեղրոնական Վարչութեան Կրօն. Ժողովին: 1912 - 1914 ընիի կը նշանակուի Պանորմայի ընտրական գործոց, եւ կը վարէ Սկիւտարի Ս. Կարապետ եկեղեցիին բարոզութիւնը: Ընդհանուր

Պատերազմի ընթացքին, 1916ին, ուրիշ վեց եկեղեցականներու հետ Կ. Պոլսէն կը տարագրուի Ս. Յակոբայ վանքը: 1921ին Միաբանական Ժողովոյ սրոշմամբ, Միաբան կը ընտրուի Ս. Յակոբայ վանքին, կը նախագահէ Դուրեանը պատրիարք ընտրող Միաբանական Քննիանուր Ժողովոյն, եւ Ս. Յակոբայ եկեղեցին մէջ Դուրեանի գահակալութեան առթիւ անոր կը մատուցանէ պատրիարքական տան, եւ յանուն Միաբանական Քնդի. Ժողովոյ, ուղերձով մը կը շնորհաւորէ նորընտիր պատրիարքը:

1921էն մինչեւ իր մահը, Դուրեան, Գուշակեան եւ ներկայ Ամեն. Տ. Մեսրոպ պատրիարքի զքանին վարած է Պատրիարքական Փոխանորդի պաշտօնը, անդամակցելով նոյն ատեն Տնօրէն Ժողովոյ: 1920-1933 դասախոսած է Ժառ. Վարժ. ին մէջ կրօնագիտական, եկեղեցագիտական, բարյագիտական եւ պատմական նիւթերու շուրջ: Իր զքական արդիւնքներէն ցարդ հրատարակուած են Տուղ Կրօնագիտութիւնը անուն դասազիրքը 1910ին, Միաբան եւ Այցելու Հայ Երևանակեմի, Հայ Վանեներ եւ Ս. Երկրի Աւանդուրիւնները:

**Ունի անտիպ Քրիստոնական Եկեղեցւոյ տերունական տօներ ծագումը, եւ ուրիշ**

բանասիրական եւ պատմական աշխատանքներ, որոնց շուրջ կը շարունակէր իր պրալ-  
տումները տակաւին իր մահէն քանի մը ամիսներ միայն առաջ:

Օծումը կատարուեցաւ Օգոստոս 25ին Ա. Պատրիարք Հօր ձեռամբ. դամբանա-  
կան քարոզը խօսեցաւ Արտաւազդ Արքապ. Միւրմէեան, դրուատիքը ընելով այս համեստ  
բայց արժանաւոր եկեղեցականին, որուն կիսագարեան կեանքը նուիրումի եւ օգտաշատ  
գործունէութեան շաբք մըն էր կազմած, եւ որուն բանասիրական եւ պատմագիտական  
պրատումներու արդիւնքները կուգան կարեւոր պակաս մը լրացնել այդ մարզերուն  
վրայ եղած պահանջին:

Աղաւնունի Արքազանը «լցեալ աւուրբբ» կը գոցէ իր աչքերը այս կեանքի լոյսին,  
խաղաղութեան մը մէջ որ իր ամբողջ կեանքը եղաւ:

Ճշմարիտ կրօնականի մը վայելու չ բարեով ապրեցաւ իր բովանդակ կեանքին մէջ:  
Յոխորտ կեցուածքը եւ սոլոսկող մարդահաճութիւնը իսպառ անծանօթ մնացին իր խա-  
ղաղ եւ անրիծ հոգիին: Անիկա սքանչելիօքէն իր վրայ իրագործել զիտցաւ եախսկոպո-  
սին «անարատ, հեզ, ցած եւ պարկիշտ» լինելու առաքելական պատուէըր:

Մկրտիչ Արքազանը եկեղեցական մըն էր բառին լաւագոյն առումով: Եթէ վար-  
չական եւ մտաւորական ծիրքերով առաջններէն չեղաւ նախապատերազմեան մեր վեր-  
ջին շրջանի եկեղեցականներուն, սակայն իր խաղաղ, հեզ, եւ պարկեշտ կենցաղով եղաւ  
լաւագոյն ներկայացուցիչը մեր եկեղեցական դէմքերու, եւ իրքեւ այդ, իր աշակերտ-  
ներու, միաբան եղայրներու եւ բոլոր զինք սիրող ու նանցող բարեկամներու մտքին  
մէջ կը թողու բարի համբաւ մը, եւ քաղցրութեամբ օծուն յիշատակ մը:

«Միոն», երանաշնորհ Հանգուցեալի միաբանակից եղբայրներուն եւ իր սգազգեաց  
բրոջ, եւ անոր վշտակիր գաւակներուն եւ մօտաւոր ու հեռաւոր պարագաներուն կը  
յայտնէ սրտազին ցաւակցութիւն, եւ իր հոգւոյն՝ հանգիստ երանական:

Օրհնութիւն իր անուան եւ յիշատակին:

## ՀԱՅԿԱՆՈՒՇ ՄԱՅՐԱՊԵՏ ԷԹՄԵՔՃԵԱՆ

6 Հոկտեմբեր 1941 առտուան ժամը 10ին իր մահկանացուն կնքեց Միաբանու-  
թեանս անդամներէն Հայկանուշ Մայրապետ էթմէքնեան, 65ամեայ տարիքին, քաղա-  
քիս Ֆրանսական հիւանդանոցին մէջ:

Հանգուցեալը բոյըն էր Միաբանութեանս անդամներէն Այնթապցի Հոգ. Տ. Յովհաննէս Վրդ. էթմէքնեանի, որ երեք տարիներ առաջ իր քրոջ հետ միասին Հալէպէն  
եկան Միաբանութեանս անդամազրուելով, մին աբեղայական վեղար ընդունեց, եւ միւսը  
մայրապետական քող:

Թէեւ կարճ եղաւ մայրապետի իր կեանքը, հազիւ երեք տարի, սակայն հանգուցեալը  
շնորհիւ իր անհամեմատ բարի եւ քաղցր բնաւորութեան, ամենուն համակրանքն ունէր:

Միաբանութիւնս իր խոր ցաւակցութիւնը կը յայտնէ իր սգակիր միաբանակից  
եղբօր՝ Հոգ. Տ. Յովհաննէս Վրդ. էթմէքնեանի, իր շատ սիրելի քրոջ մահուան համար:

Հանգուցեալը ամուսնացած չէր եւ ամբողջ կեանքը նուիրած էր քահանայ եղբօր  
ծառայութեան:

Օրհնութիւն իր յիշատակին, եւ խաղաղութիւն իր հոգւոյն: